

ՊՐ. ՄԵՍՐՈՊ Յ. ՍԵԹ

ՆՈՐ ՊԱՏՈՒԻՉ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ

Կալկաթայի Տհի Արքանէ Արքայութեան օրաթերթին 1939 Հոկտ. 30 թիւն մէջ կը կարգանք հետեւեալ ծանօթութիւնը:

«Պր. ՄԵՍՐՈՊ Յ. ՍԵԹ» (Մարտաղն փողոց, Կալկարա) պատուոյ աստիճանի մը բարձրացաւ, անուանուելով թղթակից Անդամ և Ռւսուցիչ թեհրանի «Ասիական Ակադեմիոյ»: Սոյն պատուը Պր. ՍԵԹի շնորհուեցաւ ի գնահատութիւն իր կատարած ծառայութիւններուն ի նպաստ պատմական և հնագիտական ուսմանց և հետազոտութեանց շուրջ կէս դարու շրջանի մը ընթացքին:

«Ասիական Ակադեմիան» Պարսկաստանի Ասիական Ընկերութիւն մ'է, որուն իր անդամ գրուած էն սոյն երկրին բոլոր մտաւորական անձինքը: Տոքթ. Ուկալիստրանաթ Թակոր սոյն գիտական մարմանը իր պատուենկալ անդամ ընտրուած է քանի մը տարիներ առաջ իր Թէհրանի մէջ կատարած այցելութեան պահուն»:

Նոյն թերթին յաջորդ թիւն մէջ (Հոկտ. 31) կը կարգանք նաեւ հետեւեալը.

«Սառուգիւ Պր. ՍԵԹ արժանի է այս պատուոյն, գնահատելի ծառայութիւններ մատուցած ըլլալով Հայ պատմութեան և Մշակոյթի ուսման, անոնց բազմաթիւ թերի մասերը լրացնելով: Այսպիսի ասպարէզի մէջ աշխատող անձ մը՝ որ Կալկաթայի մէջ հաստատած է իր բնակութիւնը, բնականաբար շատ մը գժուարութեանց պիտի հանդիպէր: Սոյն գժուարութիւնները սակայն բնաւ ըլնկրիեցին զինքը որ, երկար տարիներու կորովալիր ջանկերով, հետապնդեց իր խուզարկութիւնները՝ յօդուա աշխարհի բոլոր գիտականներուն: Տհի Արքանէ հաճոյքով կը ծանուցանէ զայս իր ընթերցողներուն, նկատելով որ Պր. ՍԵԹ մեծապէս նպաստած է օրաթերթիս, անոր սինակները լեցնելով իր բազմաթիւ ու թանկագին յօդուածներով»:

Սոյն գնահատական տողերուն կը միացնէ Խմբագրութիւնս իր ամենաշերմ խնդակութիւնը աղնիւ բարեկամ Պրն. ՄԵՍՐՈՊ Յ. ՍԵԹի, մաղթելով որ իր յօդնաշն աքնութիւններն և Հայ գրի ու պատմութեան համար տուած թանկագին հրատարակութիւնները միշտ յաջողութեամբ պսակեն իր վաստակաւոր մշակի արժանաւոր ժակատը:

ԽՍԲ. «ԲԱԶՄԱՎԵՊ»



ՀԱՆԳԻՍ

ԱՄԵՆ. ԹՈՐԳՈՄ ԱՐՔԵՊՈՒ.Ի ԳՈՒՇԱԿԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐքի ԵՐՊԻՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՅ

Տարւոյս Փետրուար 10-ի արշալոյսին երբ սուզի կը մտնէր գրեթէ ամբողջ աշխարհ Պիոս Ժ. Ս. Քահանայապետին մահուան լուրին վրայ, նոյն օրը երեկոյեան ժամը 4-ին կը պատահէր նաև յեղակարծ սպալի մահը Թորգոմ Ս. Պատրիարքի:

Ամեն. հանգուցեալը ծնած էր Պատրիարք, 1874 Սեպտեմբեր 14ին: Յետ երկար տարիներ աշակերտելու Դուռեան Ս. ին, 1890-ին Արմաշու վանքը կը մտնէր եկեղեցական կոչման նուրբութելու՝ Օրմանեանի տեսչութեան շրջանին, եւ վեց տարի վերջ՝ 1896-ին կը ձեռնադրուէր բահանայ:

Յաջորդող տասնեակ տարիներուն մէջ Ս. ը կը վարէր ուսուցչական վանական պաշտօնիներ մինչեւ փոխ - վանահայրութեան բարձրանալով: 1907ին վանական պաշտօնիներ մինչեւ փոխ - վանահայրութեան բարձրանալով: Եւ է որ կը սկսի իր հովուական պաշտօնին՝ բնտրուելով Սեբաստիոյ առաջնորդ եւ է որ կը սկսի իր հովուական պաշտօնին՝ բնտրուելով Սեբաստիոյ առաջնորդ եւ է որ կը սկսի իր հովուական պաշտօնին՝ բնտրուելով Իզմիրլեան Կարողիների տարի վերջ՝ 1910ին եպիսկոպոս ձեռնադրութելով Իզմիրլեան Կարողիների տարի վերջ՝ 1913ին զինքը և Պոլիս կը գտնենք բարոզչական պաշտօնով՝ հրաժարած կոսէն: 1914ին կը մեջ կը անդամութեան մինչեւ 1930, երբ Դուռեան Ս. ի առաջնորդ եղանակ կը մեջ կը անդամութեան մինչեւ 1930, երբ Դուռեան Ս. ի առաջնորդ է իրեւ Պատրիարք Երուսաղեմի:

Նոր էր բոլորդ ուրբարդ տարին իր այլ պատասխանատու եւ ծանր պաշտօնին, երբ տարածամ մահով մը՝ արդիւնք ուղեղային արիւնախոնումի՝ ասդենականը կը չուէր, դառն սուզի մատնելով ազգը որ արդէն վշտահար իր ամենականը կը չուէր, դառն սուզի մատնելով ամենատխուր դէպֆերով:

Մինք ալ այս տողերն արձանագրած պահուն ի յաւերծ յիշատակ հանգուցեալին, կը մաղթենք յաւիտենական հանգիստ իր հոգւոյն եւ երկնային գուցեալին, կը մաղթենք յաւիտենական հանգիստ իր հոգւոյն մինիքարութիւն սգաւոր Միաբանութեան Ս. Յակոբեանց վանքին:

* * *

Որքան որ վաղահաս եղաւ անոր մահը՝ 65 տարեկամին, սակայն հարկ է խոստովանիլ թէ իսկապէս բեղուն եղաւ կենացական-վարչական, կազմակերպական եւ հուսկ գրական-թեմական տեսակետներով: Եւ այդ իսկ կազմակերպական եւ հուսկ գրական-թեմական տեսակետներով:

Վարչականին համար կը բաւէ նկատել տպաւորութիւնը վայրերուն՝ ուր պաշտօնավարեց նա եւ մասնաւորապէս ցայտուն ապացոյց է իր ընտրութիւնը իրեն Պատրիարք Հայ Երուսաղեմի, այնպիսի շրջանի մը մէջ որ իսկապէս մտահոգիչ էր՝ յատկապէս տնտեսական ու կամակերպական տեսակետով:

Մինչ Դուռեան Ս. գրչի փառք միայն գիտցած էր բոլոր իր ետենէն, ողը. Թորգոմ Պատրիարք գիտցաւ ըմբռնել կացութեան ծանրութիւնը եւ Պաշտօնին դեկը ձեռն առնելուն՝ նախ ջանաց կազմակերպել եւ ներդաշնակել ներքին ուժերը, ձեռնարկել կարեւոր միջոցներու, անձնական խոհականութեան եւ խորացիութեան օժանդակ ունենալով նաև արտաքին ուժեր եւ աշակցութիւն: Այդպիսի էր որ զարկ տուաւ նոր գործութեան մը տնտեսական բարտութումի եւ անոր հետ միասին Ս. Յակոբի եւ դուրսն եղած կրթական գործին:

Թորգոմ Սեբաստիոն Հայ Երուսաղեմի Պատրիարքութեան գատ կերպով մը համարձնի փողն ու պատգամն եղաւ, թէ՝ նախապէս իր կատարած կրկին նուրիակութիւններով Երուսաղեմի եւ Ասիոյ ցրիւ եկած Հայ զադութ ներուն եւ թէ վերջերս կատարած իր այն յատուկ եւ փափուկ դերով, երբ այլեւ

կաշկանդուած էր էջմիածին եւ հուսկ մեռելական վիճակի մատնուած։ Այդ գործերուն մէջ մոռնալու չենք Ս. Գրոց պատմական 1500ամեակը։

Վարչական ձիրքին միհացած կը զոնինիք ողբացեալին մէջ ուսուցչի եւ քեմասացի իլր յաջողութիւնը, որով ամ զիտէր հրապուրել՝ շնորհիւ իր ծանրումեծ խօսքին պերճութեան եւ գիտական հմտական նոխ պաշարին։

* * *

Արժեքներուն մէջ որ իրմէ պիտի մենան դրական եւ տեւական՝ անշուշտ քեմական-ուսուցչականին աւելի գրականն է, եւ հոտ երէ ոչ ֆերքողական ներշնչումով՝ սակայն իր արձակի ինքնատիպ պիրն ու ֆիչ մը հոետորական ծանրութեամբ ոնին համար որ կարծես բան մ'աւելի է եւ բան մ'աւելի կը քուզու բան Դուրեան Սրբազնի՝ իր իսկ վարժապետը։ Ապացոյցը մէր ըսածին կը տեսնենք խմբագրութեանը մէջ «Սիոն»ի՝ զոր ողբացեալը այնիքան ձեռն-հասօրէն կը վարէր։ Եւ հոն էր որ պատմական-բանասիրական տեսութիւններ կը սփոնէր իրեւ գրչի վարպետ, հարուստ, գունագեղ եւ բանտակող իր լեզուով՝ որ ցայտուն եւ գրափշ է նաեւ իր նամականին մէջ։

Ուզելով մասնաւորել մէր խօսքը իր գրականութեան մասին, պիտի ըսենք թէ նա ունի իր ոչ անհշան բաժինը ֆերքողական՝ ֆիչ մը ինքնազիք եւ շատ քարզմանածոյ։

Ոտանաւորները հոս ու հոն ցրուած են. վերջերս «Սիոն»ի մէջ կ'երեւնային։ Յատկապէս յիշատակելի է նախ Յորայ, զրքին աշխարհաբար տաղաչափեալ քարզմանութիւնը՝ ինչպէս երբեմն այնիքան պիրնօրէն ըրած էր զայն Գերպ. Եղուարդ Հիւրմիւզ՝ գրաբար։ Ունի դարձեալ Քոռիէյլի «Պոլիկտոս»ին քարզմանութիւնը. հոս ալ իրեն կարապետն է՝ Գերպ. Գէորգ Հիւրմիւզ՝ եղբայրը շնորհալի ֆերքող-քարզմանիշ Գերպ. Եղուարդի։ Յետոյ Պուալոյի «Արուեստ քերթողական»ին քարզմանութիւնը՝ Հ. Թ. Թումանանի գրաբարէն եւ Հ. Գ. Մէնէվիշեանի աշխարհաբարէն վերջ, ինչպէս նաեւ ֆոնոկրիւի «Հոգերանութիւնը» եւ ֆլոպէրի «Հերովդիան»։ Առոնցմէ զատ յանդգնութեան մէջ համեմատօրէն յաջող քարզմանութիւնն է անթարզմանին «Նարեկ»ին, անշուշտ զատ վեր Քասիմի քարզմանութիւնն (1902, կ. Պ.) ու նաեւ Գարեգին Եպս. Խաչատրութեանի կատարածէն (հր. միեւնոյն տարին՝ 1926) իմաստներու աւելի բնական ու աւելի պայծառ մեկնութեամբ եւ հաւատարմութեամբ, ինչպէս կարելի է տեսնել պարզ համեմատութեամբ։

Ունինք անդին քանի մը կարեւոր իր ինքնազիք ինքինակութիւնները, մաս մը վիճակագրական-պատմական՝ Սերաստոյ, Շապին Գարաչիսարի, եւ «Ճնշկահայք» անտիպ. «Յուցակ ձեռագրաց» Սերաստոյ Ս. Նշան Վանքին, «Օրագրութիւն» Եգիպտոսի իր պաշտօնակարութեան. եւ կրօնական երկ մը՝ «Աւետարանի ճամբէն»։ ասոնցմէ յետոյ եւ ասոնցմէ վեր կան իր երկու արժեքաւոր ուսումնասիրութիւնները, կենսագրական՝ իրենց բովանդակութեամբ, բայց մեզի համար լաւագոյն պայտոյցներ իր ոնին ու գրականութեան, եւ են «Խրիմեան Հայրիկ» եւ «Եղիշէ Պատրիարք Դուրեան»։

Հուսկ նշանակենք վիճակագրական իր անտիպ գործերուն հետ «Օրագրութիւնը»ը իր կենաբին եւ գործունելութեան։

* * *

Գրական ու վարչականին անդին՝ ողբ. բարձրաստիբան Եկեղեցականին մէջ հարկ է նկատել կրօնական մարդը, որ աւելի հաւատացեալ էր բան իր նախորդը, եւ շատ աւելի պահպանողական քան ողբ. Բարզէն կարողիկոս։

Յաւալի է բսել, սակայն, թէ ողբ. Թորգուն Պատրիարք ալ տարուած էր աւերիչ մէծ հոսանքի մը՝ որ այլեւս տիրացած է Հայ Եկեղեցւոյն եւ որ ողբալիօրէն նակատագրական է անոր համար։

Այդ նակատագրականութիւնը կամ աւերիչ հոսանքը Հայ Եկեղեցւոյն բիւրեղացուն է մէկ կողմէն, որով ամ ինքիր մէջ կ'ամփոփուի եւ ինքիր մէջ կ'աւարտի, կը կորսնցնէ Եկեղեցւոյն աստուածային ու տիեզերական այն իսկական բնոյթն եւ կենաբը՝ որով բոլոր քրիստոնեութիւնը մէկ պէտք է ըլլայ, մէկ՝ իր Գլուռ, մէկ՝ մկրտութեամբ, մէկ՝ հաւատովով ու գաւանութեամբ,

մէկ՝ իշխանութեամբ, որուն ձեռքով բոլոր անդամները ներդաշնակօրէն կը զոդուին եւ կը կազմէն մէկ մարմին՝ Քրիստոսի մարմինը, հակառակ զանազանութեան եւ քաղընութեան ազգերու՝ իրենց ցեղով, գոյնով, լեզուով, ծեսով։

Հայ Եկեղեցին, ուրեմն, կորսնցնելու համար իր հասուածական ուրոյն դիրքը՝ անհաշու Ավագն Եկեղեցի պէտք է, քանի որ կ'ընդունի թէ հակառակ իրենց իրական ու դրական դիմամարտ կազմին ու դաւանանիքին՝ «Ամէն Եկեղեցի իր հաւատքովը կը Փրկութ»։ Ահա պաշտօնական յայտարարութիւնը Մակար Ս. Կարողիկոսի, զոր մէջ կը բերէ Թորգուն Ս. Պատրիարք եւ զայն կ'ընդունի թէ իւրացնը։

Ահա ուրեմն Թորգուն Ս. Պատրիարք իմ համար կը միանգում էր այսական համոզումը դաւանական հիմնական ամենամեծ հարցի մասին. (Միոն, Փետր. 1939, էջ 34-5)։

Բարզէն Կարողիկոս առանց հասան ու բարակ մանելու՝ արդէն կորսնցուցած իր հաւատքը Եկեղեցւոյն միութեան մասին, ժամանակին կը յայտարարէր թէ Գ. Պարէն ասդին Եկեղեցին դադրած է մէկ ըլլալէ։ Կրնաք երեւակայել թէ ի՞նչ մէծ հարուած է Քրիստոսի հաստատութեան դէմ։

Յայտնի է թէ Թորգուն Ս. Վերեւ յիշած իր յայտարարութեամբ հաւատսար կը դնէ ամեն Եկեղեցի։ Բայց ի՞նչ լողով կարելի է, օր. հերձեալ ու հերտիկոս անկանիքն Եկեղեցին անարժան Եկեղեցի անուան – հաւատ դնել կարողիկէ Եկեղեցւոյն՝ ուսկից ան պատամբեցաւ մոլար, ամօրալի քայլով մը։

Եւ Թորգուն Ս. Իրաւուն կու տայ, առանց ո՛ և գանազանութեան, թէ «Անչուշտ ամէն հոգեւորական, ինչպէս եւ հաւատացեալ, խղճի եւ համոզումի պարտականութիւն ունի ջատագով կանգնելու իր Եկեղեցիին դաւանական ըմբռնումին»։ ուսկից կը հետեւ որ ամեն տարբեր դաւանանի միանգամայն ուղիղ է, ամեն բաժանեալ Եկեղեցի իրաւական է իր հերձեալ վիճակին մէջ. Եւ նշանակիտ Եկեղեցի մը չկայ՝ որ իր աստուածային կիմին ու նշաններն ունենայ եւ որուն դիմեն ու դատան հաւատացեաներ։

Նոյնիք դատապարտելի է ողբ. Սբրազանին միսս յայտարարութիւնն ալ որով կը համարի փառարանին Հայ Եկեղեցին. «Բայց մէր Եկեղեցին, որուն կրօնական լայնախոնչութիւնը համրածանօթ է եւ անվիճնելի»։ Մէրն է ընդգծում իր կարագան լայնախոնչութիւնը համրածանօթ է այդ բառերուն մէջ է թոյնը որով վարակուած են բոլոր աղանդերը, բոլոր բանապաշտները. հաւատալու՝ ինչպէս կը զգան, եւ բողով որ հաւատարմութիւնն անվիճներն ինչպէս կը զգան ու գիտն։

Մարդկային շատ տեսութեանց ու կարծիքներու մէջ ընդունելի է անշուշտ այդ լայնախուն սկզբունելք, սակայն ի՞նչպէս ընդունելի զայն կրօնական ըմբռնումներու մէջ, երբ Քրիստոս ամեն ինչ աւանդած է. եւ իր օրէնքն ինորին Եօթա մ'ալ չի խախտիր. Երկինք ու Երկիր կ'անցնենին, բայց Քրիստոսի հաստատութիւնը Եկեղեցին եւ իր պատգամները ինչպէս որ են՝ յաւատեան անփոփուն եւ անանց են, հակառակ ամեն մարդկային լայնախոնչութեան։

Ողբալի լայնախոնչութիւն կրօնական՝ որուն հետեւանելով Ս. Սահակի, Մեսրոպի, Նարեկացւոյն եւ Շնորհալույն վարդապետութեան հաւատար կը դրուի, օրինակ, անկիման վարդապետութիւնն է ուղիղ պատգամները կը ստրվի կը պատգամները կը այդ մոլորդ ըլլալի վարդապետներ. . .

Մինչ կը խոնարիին անզամ մ'ալ Հանգուցեալի յիշատակին՝ վերյիշելով իր վերջին պատգամները պղպապահանութեան նուիրական դասին կարծիքներուն մէջ էր յայտարարութիւնն ալ որ բարձրագոյն իր կը միացնեն կրօնէ նշանարտութեան։

Նպատակն անշուշտ այսի պատգամներու մէջ էր պատգամներուն կարծիքներուն մէջ է որ հայտարարութիւնն անվանական կ'ամփոփուի կը տարբերի կ'անցնենին, բայց Քրիստոսի հաստատութեան անփոփուն եւ անանց են, հակառակ ամեն մարդկային լայնախոնչութեան։

Խոր.